

ԺԱՄԱՆՅԱԳԻՒՄ ԱՇ ՎԵՐՋԱԼՈՅՍԸ

Արփիար Արփիարեան անխոհեմութիւնն ու նեցանք է «Անպատիւ մարդ եւ անպատեհ գործ» արտոգոտած յօդուածով մը, քրքրելու այնպիսի հարցեր որոնց վերջնական լուսարաւ նետը ուրիշ արդիւնք չի կրնար ունենլլալ բայց եթէ վճռական լախտի նարուածը տալ այդ քայքայուած միմտային, Անահիտայի վերջին թուով՝ Միութեան խնդրոյն ղէմ պ. Արփիարեանի գողունի նիւթած գաւերը երեւան հանած է՛ր ուրիշ նարիւրաւոր նկատողութեանց հետ ։ պ. Արփիարեանի այդ ամբողջ յօդուածին մէջնն նկատելիք ուրիշ բան չէ կրցած գտնել՝ բայց եթէ իր եւ պ. Միւթեարի կողմէ ինծի ուղղուած նամակներէ երկու հատուածի հրատարակութեան հարցը միայն . . . Ու ասանց յօդուածին մէջ թուած ու պատճառարարած փաստերուս ոչ մէկուն պատասխանելու, դեռ լրբութիւնը կ'ունենայ Միութիւնն, «Յեղափոխութիւնն», Ազգասիրութիւնն՝ ու Հնչակեան կուսակցութիւնն՝ բարեբեր մեքանքի հրատարակութեան հարցը միայն . . . Ու ասանց յօդուածին մէջ թուած ու պատճառարարած փաստերուս ոչ մէկուն պատասխանելու, դեռ լրբութիւնը կ'ունենայ Միութիւնն, «Յեղափոխութիւնն», Ազգասիրութիւնն՝ ու Հնչակեան կուսակցութիւնն՝ բարեբեր մեքանքի հրատարակութեան հարցը միայն . . .

Եթէ կայ այս վայրկեանիս բան մը ճշմարտապէս «անպատեհող»։ Արփիարեանի աննով զբայիչն է . եւ եթէ Արփիարեանի միմիայն իմ անին խնդրոյ աստիպած ըլլար, բուն մը չպիտի գրէի իբրեւ պատասխան յօդուածի մը որ ինքնին իր բառէ ինկզնիք քիչնուր ։ Բայց այդ յօդուածին մէջ պ. Արփիարեան կը զգչի Երևանի կարեւոր խնդիրներու, կարգ մը իրողութիւններ կը ներկայացնէ այնքան անառբապէս խեղաթիւրուած ձեւով մը, ստութիւնն ու քսութիւնը այնպիսի ցնորակաւ աստիճանի մը կը հասցնէ, որ գնորդարար, հակառակ ամբողջ զուրուքին զոր ասի կը պատճառէ ինձ, պարտք կը զգամ հարկ եղած զգողութիւնը յանձն աննի՝ այդ սեւ եռգին ներսիցին անպա՛մ մը եւս պայծառորէն ցոյց տալու համար ասմանսն ։ Այդ գողողութիւնը յանձն կ'աւանտ՝ միմիայն սա նկատումէն մղուած . — Արփիարեանն, Հնչակեան կուսակցութիւնն վտարուելէն ի վեր, քանզ չնիցոր որ մտքին մէջ չթափէր արդեւնքը բարձրացնելու համար Միութեան յայտնումը ղէմ է, սուտ ու փուտ տեղեկութիւնները զոր տուաւ ասոր անոր, հնարուած զրոյցները զոր սահեցուց ոմանց ակնաչին, եւ ուրիշ կարգ մը նմանորինակ արարքներ՝ կրցան պլոտրել մտքերը ինչ ինչ շրջաններու մէջ, — մտքեր որոնք իբրս է թէ տարբերակաւ արամազիր կը թուէին «պղտորուելու»։ Իր այս յօդուածին մէջ երեւցած բարբառնականները, եթէ բոլորովին անպատասխան ձգուին, կրնան թիրեւս միեւնոյն վնասարար արդիւնքը շարունակել, պէտք է, որքան ալ ինքնին աւելորդ ըլլայ, այս նոր ծուղակը քայքայել, որպէս զի, եթէ Միութիւնը սանձանուած է յայտնողին, Արփիարեանի նոր էնթրիկները հիւլէի մը չափ չկարենան արեւիլ զպղեցութիւն ունենալ ։

10. Իր յօդուածին մէջ, պ. Արփիարեան կարգ մը յիմարական ամբաստանութիւններ կ'ուղղէ ինծի, սքանչացման արժանի լրբութեամբ մը — եւ չափազանց վրան-քաց զիւսանախտութեամբ մը — ինծի վերագրելով ասնպիսի արարքներ զոր ինքը կատարած է ։ Ատոնց բառ ու իսկ պատասխան գրելը ամօթ մը պիտի նկատուի ինծի համար, Բայց իր ամբաստանութեանց մէջ կայ հատ մը, — նամակներէ հատուած մը հրատարակելու հարցը, — որուն վրայ կ'ուղղուի երկու խօսք բնէ, որովհետեւ այդտեղ սկզբունքի խղիղ ձև կայ պարզաբար ։

Պ. Արփիարեան «անպատեհ գործ» կը համարի իր եւ պ. Միւթեարի կողմէ ինծի ուղղուած նամակներէ երկու հատուած հրատարակած ըլլալը ։ Պարագանքը կան ուր «հանրային շահը» կը պահանջէ պատաշտութեանց սովորական կանոնները քննարկելու, այս վայրկեանիս հոյ ժողովրդին համար ամենակիսասական հարց մըն է Միութեան հարցը ։ պ. պ. Միւթեարի եւ Արփիարեանի միասնած էին՝ այդ հարցին լուծման արդեւնքները բազմապատկելու համար, այդ երկու նամակի կողմնակու հրապարակումը կարող էր, աւելի քան ուրիշ ու եւ է փաստ, մասնաինչ ընդ նկատողութեան կարգիցին այդ տարբերակ զայնակ գտնուին եւ ասով՝ ծառայութիւն մատուցանել Միութեան գործին, սնոր խնչընդոտ կանոնադրողներուն ներքին հողիքանութիւնը անխիճելի պայծառութեամբ մը երեսան նանկելով, Իրարանցումը զոր ցոյց տուաւ պ. Արփիարեան կը յայտնէ թէ հարուածը նպատակին նասած է ։ Իմ ինքնացած իրօք դատապարտելի պիտի ըլլար եթէ անհասկանալի կեանքի վերաբերող տողեր հրապարակած ըլլայի, կամ եթէ այդ հրապարակումն ըրած ըլլայ ի՛նչ անհասկանալի կատուաներէ մղուած ։ արդ, տողերը զոր հրապարակած ուրիշ բան չեն պարունակիր բայց եթէ կարծիքը զոր երկու անձ յայտնած են իրար կողմ մասին հանրային գործի մը մէջ, եւ իմ հրապարակումն մէջ ու եւ չանանողութեան, ու եւ անհասկանալի նկատումն բացակայութիւնը պ. Արփիարեան ինքն իսկ կը խոստովանի ։ « . . . Ոչ անոր անիւր խնդրոյ աստարկայ է ոչ անոր թերթը » ։

20. «Գալով հրատարակած քանի մը տողերուն, կը գրէ պ. Արփիարեան, . . . ու եւ կարեւորութիւն չունին հանրութեան համար . . . բարեկամական սեղանի մը շուրջը բոլորուած նստած ասնինիս ալ, վիճաբանութեան մէջ, սասնի խօսքեր կ'ըսենք, ստանց ու եւ է չարամտութեան . . . ինչ որ Միւթեարի իմ մասին գրած է, նշանակութեան զուրկ է ։ Երկար տարբերութեամբ մեր յարաբերութեան մէջ այդպիսի դատարկ խօսքերը բնած ենք միշտ իրարու, ասոնք բնաւ ներքին հատուած մը չեն յայտնել . . . » Պ. Արփիարեանի հա-

մար ուրեմն «ամենախղճալի թիժեւտըլիկ, ոճրագործ, դաւանանքն ու մարդասպանն աւելի ծանր յանցաւոր» բացատրութիւնները «նշանակութիւնէ դուրկ դատարկ խոսքեր են», իր այդ տողերը պիտի բաւեն Կ. Արփիարեանի այլապես չկարագրելու լուսաբանելու՝ կէտ ուրիշ անթիւ փաստեր չունենայինք արդէն, ճիշդէն անշուշտ որ ինքը, Արփիարեանը, կարող է կատակ նկատել ամենէն ծանր բառերը զոր իր երեսին նետեն, բայց զանա երբեք ճիշդ չէ որ Կ. Մխիթար թիժեւտըն, ըստէական աննշան բարբառման մը մէջ՝ այդ խիտ գոտատարան արձակած ըլլայ Կ. Արփիարեանի մասին . Կ. Մխիթար շատ լուրջ համոզմամբ մըն էր որ այդպէս կը գտաւէր Արփիարեանը եւ արդէն իր այդ դատաստել, խորքին մէջ իրաւացի էր, թէպէտ զէջ արտայայտուած, — որովհետեւ կարելի չէ ըսել թէ դաւանաւորութիւնն ու մարդասպանութիւնն աւելի մեծ ոճիր կընայ գոյութիւն ունենայլ, ճիշդ էր, եւ եւ իսկ այդպէս կը մտածէի այդ միջոցին, ինչպէս եւ կը մտածեմ մինչեւ հիմա — որ եթէ կարելի չէր Արփիարեանի վերագրել այն մասնախկան որոշ զերը զոր իրեն կը վերագրէին Դրօշակեանք, քանի որ Դրօշակեանք բերած փաստերը անկարող էին զալչ ապացուցանելու, բայց իր թիժեւտըլիկ, էնթիւկան, սկզբունք զուրկ, անլուրջ ու անուղղմամբ ճնաւորութիւնովը եւ նայ յեղպիտական շարժման մէջ այդ բնաւորութեան նետեւանքով իր բերած քաջատեւովը՝ աւելի վնասակար էր ինքը քան եթէ որոշ յուզէի մը քանի մը հողի մատնելու յանցանքը միայն գործած ըլլար: Ինչ որ Կ. Մխիթարին կը մեղադրէր եւ, այդ դատաստանը յայտնած ըլլալը չէ, այլ Արփիարեանի մասին այդպիսի համոզում մը գոյացուցած ըլլալէ յետոյ այդ նոյն Արփիարեանին առած առեղկութիւններուն հաւատք ընծայելը, անոր թիւկարութեանց համեմատ շարժիլը, անոր հետ ձեռքձեռքի տուած՝ Հնչակեան կուսակցութեան վիրակահնդուսին զէմ գաւելու եւ Միւսթեանի վիճուած գիւրացեանը ճշմարիտ:

40. Գ. Արփիարեանն որ հիմա յարգանքով ու զուրգուրանքով տողորուն լեզու մը կը գործածէ Կ. Արզուեանին ինչպէս եւ Հնչակեան կուսակցութեան համար, բողբոլովին մտացը կը թուի որ զեռ 7-8 ամիս առաջ Փարիզի մէջ հրատարակեց «Արտախոսք» անունով քուրջ մը, որուն մէջ «Նոր Կեսարիք» զգաւնշտութիւնը եւ Արզուեանը «նաղարբէկ» կը յորջորջէր, կը հարտաւէր ու կը ծայրէր ստորով կեցր. վարչութիւնը ու Հնչակեան ինչպէս Դրօշակեան կուսակցութիւնները կը ներկայացնէր իրբե երկու խառնութպաններ որոնք հայ ազգին քոսկին իրենց կողմը քաշելու համար միւս թիժեւտէր երեւնալու կատակերգութիւնը կը խաղէ:

Հիմա Կ. Արփիարեան թաքցնելով փոխելու եղանքը տեսած է, բայց մենք անոնցմէ չենք որ

կարգ մը սեւարարքներ մտնալու, կարգ մը ծանր բացատրութիւններ պատարկ խոսք» համարելու մէջ ունենանք այն աչքեցոցիչ դրուածութիւնը որով Կ. Արփիարեան կը փայլի: Գ. Արփիարեանն հիմա սահմանա յարանգրով կը խօսի ոչ միայն Կ. Արզուեանին, այլ եւ Կ. Մխիթարին վրայ. Կ. Արփիարեանի համոզմանս, իր եւ Կ. Մխիթարի միջեւ տեղի ունեցած դժտութիւնը թիժեւտ կարեանեւ անհամաձայնութիւն մըն է եղեր, թիւրխնացութեանց արդիւնք, եւ զոր կարելի է ներկ ու մտնալ Արզ. Կ. Մխիթարին ուր Կ. Արփիարեանն ու Մխիթար իրարու նետ թշնամացած էին, թշնամութիւնն որ շատ երկար տեւած էր Կ. Արփիարեանի պատմութիւն շատ սարքեր եւ աւելի կնճռոտ պատճառներու արդիւնք էր, Կ. Արփիարեանն ոչ միայն գրած է ինծի այն մասնակը որմէ երկու տող յիշած էի, այլ շատ տերու համարող ու ընթանալից Կ. Մխիթարին համար այնպիսի ոճով մը խօսած անոր այնպիսի նկարագիր մը վերագրած է, որ ոչ մտացուելիք է ոչ ներուելիք Գ. Արփիարեան, ի միջի այլոց, ինծի պատմած եւ Հնչակեան կարեւոր գործիչի մը պարծած է, այն միջոցին ուր Կ. Արզուեանն զաղտի Պոլիս մտած էր եւ թուրք սոսիկանութիւնը զեռ չէր դաւեր անոր հոն գտնուիլը. թէ այ, Մխիթար պատնացած է վեր. Հնչակեանց կեցր. վարչութեան որ եթէ Միւսթեան համար իր զբաւ պայմաններուն չհասակեղարկի, երեսուն պիտի հանէ Կ. Արզուեանին զաղտի Պոլիս մտած պիտի ընալը: Ես չեմ կրցած հաւատալ որ Կ. Մխիթար այնքան ստոր արարքի մը կարող եղած ըլլայ: Բայց եթէ սոսի իրաւ չէր, ուրեմն Կ. Արփիարեանն այդպիսի հրէշային զգալարտութիւններ զարբնելու կարող ստախոս մըն է. իսկ եթէ սոսի իրաւ ըլլար, ի՞նչպէս Կ. Արփիարեան կրնայ հիմա յարգանքով խօսիլ մարդու մը մասին որ ըստ իրեն՝ այդպիսի ահաւոր շարժմամբ մընչու կարող եղած է — եւր վերջերս Արփիարեանին իրեն խորհրդակից եւ գործակից ըրած էր՝ վեր. Հնչակեաններուն զէմ պայքար մը սարքելու համար. Կ. Մխիթար զիսէր թէ Արփիարեան իրեն այդ քարչիլի զերը վերագրած էր. եւ այդ է որ աւելի եւս աննրբիկ կը կացուցանէ Կ. Մխիթարի ընթացքը:

5. Կ. Արփիարեանն ծիւղելի ետանք մը ցոյց կուտայ Հնչակեանները ինծի զէմ զրգոնուլ՝ զիս ներկայացնելով իրբե մէկը որ ԱՍՊԻ հոկոսիտերէն էր վեր «պատերազմ հրատարակած» է Հնչակեան կուսակցութեան զէմ: Ասի կարելի է ամենէն զուարթալի գիւտելուն մէկը համարել ծանր ժամանացորին: Եթէ Դրօշակեան կուսակցութեան բուրբ սխալները ամենակծու բացատրութիւններով քննադատել յետոյ Հնչակեան կուսակցութեան ալ թիւրութիւններն ու սխալները յայտնելու պարագը կատարած ըլլալ «Հնչակեան կուսակցութեան զէմ պատերազմ պէտք է նկատուի» եւ թէ Հնչակեան կուսակցութեան վե-

իրեն մեղադրուած մեծագոյն թերութեան ,
անհամբալտութեան , մահն աւետած պիտի
ըլլայ : Եւ նախ մեր պատմութեան մէջ ոսկի
էջ մը պիտի բանայ , ինչպէս քիչ ունինք :
Ճարտ միտական պատմութեան մը , — կամ
հրկայիկ պատմական մը , որ միեւնոյն է բանն
է , — Դրօշակեանները այդ թանկագին էջը
չկարողացած պիտի ըլլան հայ տարեգրութեանց
մէջէն : Այլպէսիք արարեցով մը՝ հեռուադարձ
պիտի ըլլան Արփիարեանի մը հոգիին : Կը
մարդկեմ որ այդ ծանր սխալը չգործուի :

Ա. ՉՊՈՆՆԵԱՆ

Յ. Գ. — Այս յօդուածը գրելէս յետոյ . վերջին
պահուն ստացայ «Դրօշակ»ի օգոստոսի
թիւը որուն ստալիտըզդը Միւրթեան խընդ-
որոյն է Երթեայ խաղաղութեանը » երգելու-
ծին ունի : «Ձեռն ունի» կ'ըսեմ , որովհետեւ
կարելի չէ որոշ տեսնել այդ յօդուածի բուն
իմաստը : Գծակաւ հրակայցու թիւերը Ծօղուած
մըն է այնքան առիգծուածային օրքան հինա-
ուորց Միբիլանդուս պատգամները Ծօղուա-
ծագրեր տեղ մը բուական որչ կերպով կը
յայտարարէ թէ Միոիթիէն ԱմեկՈՐԳ է ,
ԱնՕԻՈՒՏ , ՆՈՅՆ ԻՍԿ ՎԵԱՍԱԿՈՐ . « Ե՛ւ մար-
մինները , ե՛ւ անհատները մտաւորն են որ
յեղափոխական գործի յառաջացիմութեան
համար անըրթեշտ չէ բոլորովին միատեսակ
հայեացքների գոյութիւնը բոլոր գործակաւ
խնդիրների մէջ . ընդհակառակը մեր գործու-
նէութեան պայմանները այնքան բազմակող-
մանի են որ միակերպ գործողութիւնը սակէն
վարդով եւ քորոք պայմաններով կարող է
նոյն իսկ համարուել յեղափոխական մտքի
մտեւելու թեան նշան , կամ արդիւնք վերացա-
կան հոգի վրայ հիմնուած որոշումների : »
Բայց ուրիշ տեղ մը , միւրթեան պէտքը կ'ըն-
գունի յօդուածագիրը , միայն թէ անոր կա-
տարանն արգելքը կը նկատէ «աննստամոլ
գործիները» : Վեկ զեր խաղաղութեանը , անձ-
նապատասխանութիւնը . աննստական ձգտումները
այնքան խոր արմատ են ձգել Հայքիւս մէջ ,
որ նոյնպէս ընդհանուր ցանկութեան մինչեւ
օրս անկարելի է եղած ի մի գումարել բոլոր
հայ յեղափոխական ուժերը : » Միւրթեան
արդիւնք մըն այլ հետեւեալն է՝ լայն յօդուածա-
գիրն . « Հէնց ստալիտիցի նկատումով մի մար-
մին , կամ միանում է միւսի հետ՝ ստեղծ է
գալիս մի ուրիշը , զօրակիցով իր գոյութիւնը
այս կամ այն մասնակի նպատակով՝ զինք
մտառականաբար լից , պրօպականց անշնորհ , և եւ-
— կարծես թէ նոյն խնդիրներով չեն գա-
ղուած արդէն գոյութիւն ունեցող կուսակցու-
թիւնները : » «Դրօշակ»ի յօդուածագիրը
մտած է վերջապէս թէ յեղափոխականներու մէջ
ընդհանուր համընթացութիւն մը կը թաւէ ,
լայազոյն է քան Միւրթիւնը . « Համարիտ
լինելով միմեանց հետ ընդհանուր ուղղու-
թեան վերաբերմամբ . ընդունելով մեծամաս-
նութեան կողմից տրուած որոշումներն անը-

րաթեշտութիւնը , բոլոր հայ յեղափոխական
ուժերը օգնելու են իրար առանց բռնանայտը
իրար վրայ , առանց նշեղու տեղական մար-
մինների եւ անհատների ինքնուրուում թիւ-
նը . . . Յեղափոխականներին յամանկող չեն
ոչ իւրաքանչիւր գաւառում փրկիտօփայական
հայեացքների տարբերութիւնները : Եւ այլ եւ
այլ կուսակցութիւններին ու խմբակներին
պատկանիլը : Մեր ընդհանուր շարի տեսակէ-
տից աւելի լաւ է օգնել թեկուզ օտաւալ գոր-
ծողին , քայց արնի . ու՝ նուիրուած յեղափո-
խականին . եւ ներողամտ գտնուել զէպ ի ան-
նասի ակամայ կատարած սխալները քան թէ
անվերջ վիճարանութիւններով ու քննադա-
տութիւններով չէլորացնել միմեանց ուժերը
եւ խախտու հրաքմխախտ վարուելեան ըս-
կըզգունքներին քոնի իմբական սարտութեան
և պատասխանատուութեան թանկարէն առա-
ւելու թիւնները : »

Այս վերջին քրապին մէջ ակնարկութիւն
մըն ալ կայ , անուղղակի , սպակեցրուանցման
եւ կեցրուանցման խնդրոյն . — եւ «Դրօշակը
զայց ալ կը թուի արդեւ նկատել Միւրթեան :
Թող ինծի ներուի մէկ քանի դիտողութիւն
ընել այս յօդուածին վրայ : »

Թէ յեղափոխական սարմուխները անըրթեշտ
չէ միայնիւ , եւ լաւագոյն է որ անընցիկ
անձներն իր սխաթմին ու իր ծրագրին համա-
ձայն անկախօրէն գործէ կարեւոր պարագա-
ներու մէջ իրարու հետ համամայնելով եւ
միշտ պահելով ընդհանուր համընթացութիւն
մը . ապա զազափար մըն է որ լայազոյնը չէ
քայց կրնայ պաշտպանուել . ես իսկ , «Դրօ-
շակի այդ յօդուածէն ստացլ , բայց թէ որ
այն պարագային ուր Հնչահեան եւ Դրօշակ
ևսն իրազօրները չկարենային ամբողջական
Միւրթեան համար համամայնել , քոնի ընդհա-
նուր համընթացութեան մը սկզբունքը կատա-
տանն , աշխատութեան քաճառում հաստա-
րին , խոտտանն կարեւոր պարագաներուն մէջ
խորհրդակցիլ իրարու եւ գործիքիլ : Բայց
ինչ որ չի կրնար պաշտպանուիլ . Արեւմտեան
քիւրօսին այն անըրթեշտի ընկացքն է որով
նիկտս միայն կ'ընեն այլ յայտարարուելն . եթէ
Արեւմտեան քիւրօսն այդպէս կը մտածէր ,
ինչո՞ւ համար ջրաստ այդ քանը երկու տարի
առաջ , երբ Միւրթեան փափակար արտաքա-
տուեցաւ ազգին կողմէ , ինչո՞ւ թողուց որ
խեղճ Միւրթարը քաղաքէ քաղաք վազէր Դրօ-
շակեանց հաւանութեանը ձկնութեանն թա-
նակութիւնները կատարուէ , ինչո՞ւ ամիս-
ներով սպասեց Միւրթարի զվերջին խաղախն
անպատասխան ըլլալուն եւ սարտանալ իսրազ-
ձայն որ ստալիտ ըլլար այդ վերջին խաղաքը :
Աւելի պարզ պիտի չըլլար՝ առաջին օրէն յայ-
տարարել պ. Միւրթարին , ինչպէս բոլոր Միւր-
թեան ուղղութեան , թէ Դրօշակեանները ան-
ըրթեշտ չեն նկատել Միւրթիւնը եւ թէ ընդ-
հանուր համընթացութիւն մը բուական եւ
լայազոյն կը համարին : Այլ քը իրաւունք պիտի

ունենալ գիրքնը մեղադրելու եւ Միութեան
 ունեւ երկամեայ դաւեւելոյ ինչպէս ապա քիչ ըլ-
 լար ազգին : Դրօշակեանները չեն կրնար ալ
 ըսել թէ երբեք սարիք առաջ Միութեան համա-
 միտ էին եւ հիմա Հնչակեանց միութենէն յե-
 սոյ է որ հակառակը կը մտածեն ո եւ է լուրջ
 Դրօշակեան չի կրնար անխելութեան ունե-
 նայ բացէ ի բաց յայտարարելու թէ Արփի-
 արեանի օրով գոյութիւն ունեցած հնչակեան
 կազմակերպութեան հետ համամիտ էին միմեան,
 բայց այլ եւս համամիտ չեն միմեայ աշմմեան
 Հնչակեան կազմակերպութեան հետ՝ զոր իրենք
 ինկ գնահատեցին : Այս կնճիւր կարելի է պար-
 զել այն վարկածով որ վերջին յօդուածիս
 մէջ ներկայացուցած էի : Դրօշակեանները կը
 յուսանին շնորհիւ պ. Միխիթարին Հնչակ-
 եան զանգուածը ձուլել իրենց կուսակցու-
 թեան մէջ . այդ յոյսով համամիտ էին Միութե-
 թեան : հիմա՝ ձուլումը անկարելի տեսնելով
 Միութիւնը անողում կը հռչակեն :

Այս է հանելուկէն միակ ըստապին : « Դրօ-
 շակի » յօդուածին միտս նկատութիւնները
 անիմաստ բաներ են : Երկվայրկեան մը կարելի
 է ընդգծել թէ « անձնապատասխանութիւնն ու
 անհետապահան ձգտումներն են որ արագից եղած
 են Միութեան . գոնէ Հնչակեաններուն կա-
 ըրելի չէ ուղղիլ այդ մեղադրանքը . անոնք որո-
 չապէս յայտարարեցին « ետր Կեանքն մէջ
 թէ Հնչակեանց Կեդր. Վարչութեան անդամները
 պատրաստ են հրատարակու ել յանձն կ'անեն որ
 Միացեալ մարմինն ընտրէ նոր ղրեւան մը իր
 ուղծած անձերէն Այդ խոտման անկեղծութիւնը
 գործով ապացուցանել տուլու համար, Դրօշակ-
 եանները շտապագոր միջոց մ'ունենին : Որո՞ւնն
 է յանցանքը եթէ չշիջեցին այդ միջոցին :

Օղաչին փաստ մըն է դարձաւ « նորանոր
 մարմիններու ծնունդին » վարք : Հնչակեան եւ
 Դրօշակեան կազմակերպութիւններէն ուրիշ
 յեղիարկական լուրջ կազմակերպութիւն մը
 չկայ այս վայրկեանիս Հայոց մէջ . եթէ իղծեր
 յայտնուած (եւ երբեմն ալ մասամբ իրագոր-
 ժուած) են՝ նոր մարմին մը կազմելու , ասի
 ծնած է երկու կուսակցութեանց իրարու զեմ
 մղած պայքարին բերած անխոտափելի զրու-
 անքէն : Այն րոպէին ուր Հնչակեան եւ Դրօ-
 շակեան կուսակցութիւնները միանան , այն-
 պիսի ուժ մը պիտի գոյացնեն թէ՛ իրենց
 միացեալը եւ թէ՛ իրենց միջեւ գոյութիւն ու-
 նեցող երկարատեւ աղեղանքի պայքարին դա-
 զարմանք բերումար , որ ոչ մէկ Հայ այլ եւս
 մտքէն պիտի չանցընէ նոր մարմին մը հիմնել :
 Այդպիսի զաղափար մը « ժամանց » ի ոլորտին
 մէջ կը մտնէ եւ Արփիարեանի մ'անելի ար-
 ժանն է քան լուրջ յեղափոխական օրհանի մը :

Միայ է վերջապէս կարծել թէ Հնչակեանց եւ
 Դրօշակեանց միութեան կամ համերաշխու-
 թեան արգելք մըն է « երարիտական վարչու-
 թեան (այսինքն « կեդրոնացման ») ու խմբա-
 կան ազատութեան (այսինքն « ապակեդրոնաց-
 ման ») տարբերութիւնը : Բարձր են անոնի Իրա-

կանութեան մէջ , ո՛չ Հնչակեանները այնքան
 կեդրոնացեալ ապինքն բոնապարտական են՝
 ինչպէս կը կարծուի , ոչ ալ Դրօշակեանները
 ապակեդրոնացեալ են որքան « Դրօշակ » կը
 պարծի : Երկու կուսակցութեանց միջու-
 անջրպետ բացողը « անձի խնդիրներ » եղած են
 միշտ եւ են մինչեւ հիմա : Եթէ անձի խնդր-
 անք գոյութիւն չունենային , անբնդունելի
 պիտի ըլլար կարծել թէ երկու կուսակցու-
 թեանց ամենէն ուղջամիտ եւ ամենէն լուրջ
 դո՛րձիւները՝ զով զովի գաղով , համաձայնու-
 թեան մը հասնելու անկեղծ իղծովը տողորուած ,
 պիտի չկարենային ապակեդրոնացման կամ
 կեդրոնացման պէս խնդրի մը մեջքերն լուծել :

Եւ անձի խնդիրներով պատակաբաժն զլայնուն
 համար ե. որ ազգը պահանջու է եւ միտ կը
 պահանջէ որ միմեան երկու կուսակցութիւն-
 ները, որպէս զի այդ եղբայրացայան զգուտը
 վերջնապէս դադրել եւ ամէն իսկ յեղափոխա-
 կան ըմբոսէ վերջապէս թէ « Թշնամին » Հնչակ-
 եանը կամ Դրօշակեանը չէ , այլ Իրօրքը : Եւ
 այդ պատճառով է որ Միութիւնը , « Դրօշակի »
 կարծածին ճիշդ հակառակը , շատ օգտակար ,
 նոյն իսկ անբարձեւ է , — որովհետեւ միշտ
 վտանգ կայ որ այն անձնական վէճերը յա-
 վտանակ շարունակուին եւ յետեան տկար
 պահէն իսկ յեղափոխական դո՛րծը , եւ ինչ որ
 պակէի հաշուի ու անհրեղի կը կացուցանէ
 այդ անձնական կռիւներու տրեղութիւնը , այն
 է որ երբեք խոչըր պատգուածներու միջեւ ու-
 ռոնք՝ եթէ երեւց իրենց ձգուէին՝ ամենայն
 սիրով իրարու գերի պիտի նետուէին , շատ
 սակարաթիւ անձեր են , որ կրնն ունին իրարու
 հետ եւ ամենաուժեղ մասամբ անկարեւոր անձեր ,
 բայց հզօր՝ իրենց էնթրիկի կարողութեամբը
 — Վառմանք եւ Արփիարեանի պէս տիպարներ :
 Այսպիսի անձեր են որ վիճը բացած են , խըն-
 զիրները ստեղծած են , թիւրբմացութիւններ
 յօրինած ու ամբացուցած են , որովհետեւ չեն
 ուզեր Միութիւնը :

Եւ անպայմ, « Դրօշակի » այս յօդուածէն ալ
 յետոյ , — եւ դեռ կը յամտորմ հուսառայ թէ
 Միտքային պիտի կրտաւորի որ վրէ յո մը , եւ
 թեբեւս աւելի կանուխ քան ինչ որ կը կարծուի
 — որովհետեւ անհրամսէ չի : Իրերը այնպիսի
 ընթացք մը կրնան անեն ընդհուպ որ թեբեւս
 Արեւմտեան բիւրօսն ինքն իսկ պիտի փութայ
 Հնչակեան կեդրոնին դիմել քանակութեան
 ներս սկսելու : Եւ ինչ ալ անցած ըլլայ , եւ
 վտանգ եմ որ այն օրն ուր Արեւմտեան բիւ-
 րօսն եղբայրարար երկեցնէ իր ձեռքը , Հնչակ-
 եան կեդրոնը անոր մէջ ո՛չ վերջին խօսք » մը
 պիտի դիէ ո՛չ ալ « անհետուկ մը » , այլ իր
 ձեռքը՝ պարզապէս :

Ա. Զ.